



Սուրիայէն գաղթականի կարգավիճակը ունեցող անձերու՝ բժշկական օգնութեան համառօտագիր Ի՞նչպիսի բժշկական ծառայութիւններ կրնան Սուրիայէն գաղթած անձեր ստանալ

- Սուրիոյ գաղթականի գոյավիճակ ունեցող անձեր անկախ Գանատայի պետական ինչպէս եւ անհատաբար երաշխաւորի աջակցութեամբ ներգաղթելու հանգամանք ունենալէն, միամեայ՝ ժամանակաւոր բժշկական ապահովագրութեան (IFH type 1 coverage) իրաւունքը կ'ունենան տրամադրուած Գանատայի Դաշնակցային (Federal) Կառավարութեան կողմէ:
- Հիւանդանոցային եւ արտահիւանդանոցային բժշկական ծառայութիւններէ գատ, Դաշնակցային Ապահովագրութիւնը՝ կը հոգայ հետեւեալ ծառայութիւններուն սահմանափակ օժանդակութեամբ — ատամնաբուժական եւ ակնաբուժական. եւս բնաբուժին (physiotherapist), հոգեբանին, նաեւ խօսելու դժուարութիւն դարմանողին (speech language therapist): Ապահովագրութիւնը գումարներ կը հայթայթէ նաեւ՝ լսողական սարքերու, դիւրաշարժութեան (mobility) կառքերու եւ այլ կազմածներու, նաեւ շաքարախտի պարագային՝ արեան շաքարը չափելու ծախսերը ծածկելու: Յաւելեալ տեղեկութիւններ կրնաք ստանալ յցելելով <http://www.cic.gc.ca/english/refugees/outside/arriving-healthcare/individuals/apply-who.asp>
- Օնթարիօ Բժշկական Ապահովագրութենէն (OHIP) աւելի ընդարձակ օգնութիւն ստանալը կարելի է: Այս պատճառով խորհուրդ կուտանք որպէսզի Սուրիայէն գաղթողները կարելի եղածին չափ շուտ դիմեն սոյն ապահովագրութեան: Սովորաբար նոր ժամանողներուն կ'արտօնուի OHIP-ի արձանագրուիլ՝ երեք ամիս Օնթարիօ ապրելէ ետք: Սակայն, Օնթարիոյի կառավարութիւնը բացառաբար կ'արտօնէ Սուրիացի գաղթականներուն որ անմիջապէս արձանագրուին եւ օգնութիւն ստանան: Յաւելեալ տեղեկութիւններ կրնաք ստանալ Service Ontario կեդրոնէն: Այցելելով նաեւ իրենց կայքէջը: http://www.health.gov.on.ca/en/public/programs/ohip/ohipfaq_mn.aspx

Արդեօք Դեղերը ձրի կը տրամադրուին

- Գանատայի Դաշնակցային (Ֆետերալ) Կառավարութիւնը մէկ տարիով ձրի դեղորայք ստանալու հնարաւորութիւն կուտայ, Սուրիայէն գաղթական ժամանած անձերուն: Բժիշկի կողմէ դեղագիրներ՝ արտի հիւանդութեանց, շաքարախտի կամ շնչարգելութեան (asthma) ձրի են:
- OHIP սովորաբար հիւանդանոցի մէջ ստացուած դեղերու ծախսը կը հոգայ:
- Օնթարիօ նահանգին մէջ, որոշ խումբեր՝ ծերեր եւ հաճմանդամներ, ձրի դեղորայք ստանալու իրաւունք ունին:
- Օնթարիոյի Հանրային Առողջապահութիւնը ձրի դեղորայք կը հայթայթէ նաեւ բոճախտի եւ սեռային յարաբերութեամբ փոխանցուած հիւանդութիւններուն:
- Պատուաստումներուն մեծամասնութիւնը կ'ըլլայ ձրի՝ Հանրային Առողջապահական դարմանատուներու կամ ընտանեկան բժիշկներու մօտ:

Ինչպէ՞ս կրնամ բժշկական ծառայութիւն ստանալ

- Գանատայի մէջ՝ ոչ շտապ (non-urgent) բժշկական ծառայութիւնները եւ մասնագէտներու կողմէ ֆնոնելու դրկուիլը ընտանեկան բժիշկին կողմէ կ'ըլլան: Անհրաժեշտ է ընտանեկան բժիշկի մօտ արձանագրուիլ՝ առողջ մնալու եւ առողջական հարցեր կանուխէն լուծելու համար:
- Բժշկական շտապ խնամքը կը ստացուի բաց դարմանատուներէ (walk-in clinics) եւ շտապ ծառայութեանց կեդրոններէ (Urgent Care Centers): <http://www.ontario.ca/locations/health/>

- Ընտանեկան բժիշկի գտնելը հարց է եթէ տեղւոյն լեզուն խօսելու դժուարութիւնը կայ: Մեծն Թորոնթոյի շրջանին մէջ գաղթականներ կրնան այս քիւին *416-323-6400 ext. 5905*, հեռաձայնելով ընտանեկան բժիշկ գտնել:
- Հանրային առողջապահական պատուաստումներ ինչպէս նաեւ սեռավարակումի դարմանումներ կրնաք Հանրային Առողջապահական դարմանատուներէն ստանալ: *Ուշադրութիւն—Օնրարիօ նահանգի մէջ նախապայման է որ դպրոցականներ պարտադիր՝ որո՞ւ հիւանդութիւններու պատուաստումներ պէտք է ստանան:*
- Համայնգային հիւանդանոցներ շտապ օգնութեան (**emergency**) դարմանումներ կը կատարեն: Մեծն Թորոնթոյի տարածքին նման դարմանումի երկար սպասման պահեր կ'ըլլան: Ուստի ջանացէք այլ բուժօգնութեան վայրեր գործածել եւ հիւանդանոցը պահել մի միայն լուրջ պարագաներու համար: